

Բայց, ըստ Կերիս, ով ըստեղծեց չարն։— Անիրը.

Յանցապարտ մարդեռու օրինաւոր այդ պատիճն։

405 Այս ինկած երկրագութեան վլրայ չարիքն, մահը.

Միեւնոյն օրը ծընան, ասուած զանոնիք չի նաևնար։

Թէ նրապայր մը վատախտար, եղեանաւոր բոց մարդկն

Յանկուցած ըլլայ նիւրն ու տանի դէպի նոզին,

Թէ կեաներ մասուանդ՝ կարի հումկու հանգուցալ

410 Հոս մեր մի՛սն ըլլայութեանց նես շաղելով պնդակապ՝

Երկութին ալ քափանցէ ըընայողի տարփանեռով,

Մեծ խորհուրդ մը սակայն միաւորած է զանոնիք։

Գարեւի այդ միացամն է բուն չարիքն, ու մահը՝

Գարման եւ պատուհան՝ կը խորտակէ զայն բռնի։

415 Բայց վերջին պահանն ուր կապն այդ նիմենեան կը խըզուի,

Վերսին կը նրանէ նոզին անարգ այդ տուրենի,

Ու վե՛ր՝ անմանութեան նախանչնեռով կը բռչի,

Դէպի երշանկութեան՝ նշմարտութեան այն աշխարհն։

Եւ Կերիս ըստ, գիտես աներեւոյր աշխարհին

420 ձամբան, ու բու աչիլ տեսանելիք է ուրեմն։

— Անոր կը մօտենամ, եւ զննելու համար զայն . . .

— Ի՞նչ պէտք է, հարցուց Փեղոն։— Սնբիծ ըլլալ ու մեռնի՛լ։

(Շարումակեցի)

b. b. 7.

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՎԱՐՔ ՄԱՇԹՈՂԻ

ՈՒՂՂԵԱԼ, ԵՒ ՄՐՑԱԳՐԻԱՆ,

—∞—  
Ներածութիւն

Նմանողինակ անզոյ զաւառ մը փընտըռած էն Փորթուզալ փաշա (Եղիշէ) և Հայր Միսքճեան (Հանգ. Ամսօրեայ, մայիս 1920) Կորիւնի է հայէնուանն ըստը չհասկընալով։ «Որպէս զի տէր հպիսկոպոն» (Սահակ) է հայէնուանն ենա (Մաշթողի) ի սփիւսս հեթանոսաց զրանն կենաց սերմանիցեն» (էջ 24)։ Հայր Միսքճեան կ'ուզէ հանել դայն «Կայէն կոչուած բերդէն», որուն թուի թէ չըջակայք Կայէնականք կ'անուանէին»։ Արդ, Կայէն է Պահ. բառն Կայա թագուրական (առևան Bundahishn իլլ. 7. Կայէան տոհմ, Bahman Yazl գ. 14 արքայ-

ազն Կայէան տոհմէ, առասպելական փառքով զիւցազնական թագաւորական տոհմ, որմէ եղողները Կայ=Կայ յորջորջումը կ'ունենալին իրենց անուան կցուած։ Կայկաւոս ԿայKaws, Կայկաւատ ԿայKobad, Կայխոսրով ԿայKhosru։ Այս բառին կը հանդիպինք նաև Սերէսոփ մէջ։ «Որոյ (Որմիզդ արքային Պարսից) մայր իւր զուսոր է Խաքանայ մէծի արքային թեստալուցոց՝ կին Խոսրովայ (հօր Որմզդի), հօր սորա անուն Կայէն, որ թէպէտ և ի հայրենեաց մէծագոյն, ևս առաւել մէծագոյն և զազանագոյն ի հայրենեաց կողմանէ»։ Այս Կայէն բառը չհասկնակալով և յատուկ անուն համարելով՝ ամբողջ հատուածին իմաստէն վրիպէր են բոլոր քննաբանք և բանասէրքէ Նէօլդէկէ կ'առաջարկէ կարգալ Կամին իրը անուն Որմզդի մօր (մինչդեռ բընագրին «Հօր սորա անուն» կ'ակնարկէ Որմզդի հօր կոչումը)։ Նոյնպէս վրիպած է Պատկանեան, իսկ Մակլէր (Histoire d'Hercalius par l'Եղեգու Sébéos) բոլորովին

ձեռնթափ կ'ըլլայ լուծելէ «հաւաճօրէն լուսանցքի մեկնողական» (probablement une gloce) ըսկով կ'անցնի: Ամբողջ բանալին Կայքն հաւասար Կայքն զնելուն մէջ է (Է=Եաի ունինք շատ օրինակներ, ինչպէս և Էնց=Եանց, որեար=որէր, ան և գաֆաթ. էջ 584, «Առնոյր այնուհետեւ զԱրշակունեաց տոհմի որէրն»): Հիմայ յայտնի կ'երեայ թէ ի՞նչ է Սերէսօփ միտքք այս շփոթեցնող պարբեռութեան մէջ, որ դիտում ունի Ռմիզզդ արքային ազգատոհմը ճանչցրենի: «Ասոր հայրը կայեան կը կոչուէր (Կայ Խօսրւ Կայ Էսորով էր անունը, ինչպէս մէծ հօրը անունը կայ Կաւատ Կայ Կօբած, Կայ ըլլալով այս մեծափառ արքայական տոհմին հաստրակաց կոչումը) որով թէպէտ Ռմիզզդ հօր կողմանէ Կայան ըլլալով մեծազոյն էր պատուել, սակայն ա'լ աւելի մէծ և սաստկազօր, ամենի (գոզանազոյն) մօր կողմէ (մայրը մէծազօր թուրք Խաքանի գուստը ըլլալով):

Արդ Կորիւնի է Կայնաշան կը նշանակէ «Ի թագաւորական տեղին»՝ համազօր բացարութիւն մը զոր Կորիւն ինքն ունի (էջ 30): Աւրեմն Կորիւնի վերոզրեալ հատուածին իմաստն է «Միաբանեցան (Մաշթոց) որ տէր եպիսկոպոսն (Սահակ) ի թագաւորական տեղին վարդապետէ», և ինչքը Մաշթոց «ի սիմիւս հեթանոսաց», ինչպէս ի Վիրս և յԱղուանս, «զիւապաշտ Պողթն». խուժագուժ կողմանն Մարաց» պայրենազոյն Սիւնական աշխարհն» հայլն Հակոռակ մեր մէջ բերած ապացոյցներուն թէ Կորիւն զրած է «Վարք Մաշթոցին յաշանքան Ազաթանգեղոսի Յառաջարանը, Վերջարանը, «Դարձ քրիստուանոր, և թէ հետեւարար ծայր աստիճան գտանգաւոր է ջանալ ուղղել Կորիւնի բնազիր Ազաթանգեղոսի (բացի յայտնի զուտ զրչական սիստմէրէ, զորս առանձինն ալ կարելի է ուղղել առանց զիմելու Ազաթանգեղոսի, ինչպէս զիմակ-զիտակ, անցուցեալ—անզցուցեալ, ոգի-որդի, գաւառն—զուռն, և այս կարգի մանր վրիսակներ) կը տեսնենք թէ Նորայրի նման նշանաւոր բանուսէր մը Կորիւնի մասնակէտ՝ որ այս թակարդին մէջ կ'իյնայ: Ահա քանի մը օրինակներ:

Նախ՝ վերոզրեալ «ըստանտակն»ի գաղտնիքին շթափանցելով թէե Կորիւնի

խանգարեալ մէկ տեղին յԱզաթանգեղոս փոխազրութիւնն է, յաւելեալ նոր խանգարումով՝ կը սրբազրէ զայն Աստուածի:

Երկրորդ Կոբիւն (էջ 23) կ'ըսէ. «Առաւել երանելոյն Սահակայ զՄամիկոնեան որեարն ի վարժու վարդապետութեանն պարապեցուցեալ որոց առաջնոյն Վարդան անուն էր»: Նորայր կը մերժէ «Աստեւլը իրը խանգարեալ, և կ'ուզզէ «Անեւլը», առաջնորդուելով Ազաթանգեղոսի գուգակըն հատուածին «Անոյր»էն. «Առնոյր այնունեան զԱրշակունեաց տոհմի որէրն(= որեարն) ի վարժու վարդապետութեանն պարապեցուցեալ որոյ առաջն Տրգատ անուն, են», և փատա մըն ալ մէջ կը բերէ Աստեւլը մերժելուն, իրը թէ Աստեւլը սկսող պարբերութիւն անսովոր է. մինչդեռ նոյն ինքն Կորիւն ունի Աստեւլը՝ զաշտկերտութիւն նորազիւտ վարդապետութեանն իրմբրէին ուսուցանել» են: «Աստեւլը՝ վասն յարութենական յուսոյն առ ի հանգիրձեալուըն» (էջ 35), նաև (էջ 24) «Աստեւլը զգացանամիտ զվայրենազոյն զմիւազարարոյ կողմանցն. և Ազաթ. (էջ 652) «Աստեւլը կուրեանց եկեղեցիւն շինեալ հաստատէն», և (էջ 533) «Աստեւլ առ ի բազմաց ակնկալութեամբն կամի երեւեցանել»: Կորիւնի ամբողջ այս հատուածը մտադրութեամբ կարգացողը չկընար վրիսիլ տեսնելէ թէ Կորիւն «Սիւնքն եկեղեցոյ» Սահակայ և Մաշթոցի ի գաւառս, ի տեղիս տեղիս, զասս զասս զաշտկերտեալոն ճշմարտութեան գումարելը, իւրեանց առընթերակաց արքունիսն հանգերձ ամենայն պատագունգ բանակիւն (որուն վրայ կ'աւելցընէ Ազաթ. խմբազրողը «և մեծամեծ աւագանեսիլ») աստուածեղէն իմաստութեամբն վարդապետութելը պատմելէ ետք անմիջապէս վրայ կը բերէ «Առաւել երանելոյն Սահակայ զՄամիկոնեան որեարն ի վարժու վարդապետութեանն պարապեցուցեալ», կը զատէ Մամիկոնեան տոհմի մարդուկը կը չեշտէ Մամիկոնեան տոհմի մարդուկը հրահանգելու տարուած «առաւել» յատուկ ինսամբքը, հոգը, ինչպէս կը վկայէ Պազար Փարապեցի և Թանգիր յայժ հմուտ էր և բնտել գրոց

վարդապետութեան, ուստալ և խրատեալ  
ի Սուրբ Հայրապետէն ի Մահակայ ի հաւուն  
իւրմէ»: Աւրեմ առաջիք հարազատ կոր-  
իւն է, և ներեկի չէ ուղղել «բարձրի:  
Ասոնք Կորիւնի անսովոր մէկ բացատրու-  
թիւնը. «Պատամէր նմա (Մահակայ) շահ-նիւնէ  
եղելոցն»: Նորայր չընդունիր շահ-նիւնէի  
հարազատութիւնը, և հարցականով մը կը  
թելազրէ շահ-նիւնէ, և ինչո՞ւ. օրով-  
հետեւ Ազաթանգեղոսի մէջ չկայ շահ-նիւնէ»,  
այլ կա՛յ յաջ-նիւնէ: Ասկայն շահ-նիւնէ  
հարազատ Կորիւն է, և իմաստը՝ յայտ-  
նի: «Կը պատմէ անոր՝ ամբողջ եղածնե-  
րուն վրայ» ըսկեւ տեղ, «Ազգ առներ զողչ  
եղեալոն» «պատմէր» կը սկսի և պէտք  
կը զգայ պատմական հորով, «զ»ով բացառա-  
կան ինդիր տալ բային, ինչպէս բրած էր  
այլուր (էջ 21) զորմէ իսկոյն պատմէին, և  
չուզելով զնել «զողջ եղելոցն», որու մէջ  
բացառականը որու չէ, ողջ (ամբողջ) ա-  
ծականէն գոյականը նորածներ է: Քիչ ա-  
ռաջ ըսած էր (էջ 23) «Աշխայ» իրացն ե-  
ղելոց խելամուտ լինէր». միթէ այդքան  
փոքր նորածնութիւնն առջև պիտի ընկըր-  
կէր Կորիւն որ շատ աւելի յանդուզն նո-  
րածնութիւններ բրած է, ածականներէ բայ  
չինել (բարիխորնեալ), յատկացուցիչները  
կցել մէկ բառի, նորակերպ բարդութիւն-  
ներ, ևն. (յիշենք «աշխարհածին» ածակա-  
նածն բառը իրը զոյական զորմածիլ եւ  
հորովիլ «աշխարհածնիւ» փոխունակ ծը-  
նչներէ աշխարհի, «ծին» ու «ծնունդ» հա-  
ւասար բայարմատ դնելով. երրորդական  
փոխանակ երրորդութենական, մհօքա-  
կերպ, ուսուցութիւն, բարիխորնուր, ասու-  
ածահրաման, օրինապատգամ, ուղղա-  
փառահաւատ, ծերունական, յուսական,  
երկպատական, մեղացածին, աւետեացու-  
թեր, բանջարաճաշակութիւնն, երկնու-  
րարձրագոյն, մնածաքանչելաչուք, համաշ-  
խարհազործ, իւրեանցուկուռ, միմիանո-  
զրկութիւն, զմիմիանսասիրելութիւնն ևն !!!)  
հայլն, եւ փոքր զարմանք չէ որ նորայր չըն-  
դունիր Կորիւնի «բարձրէրնեւըր» համեմու-  
տաբար շատ թեթենորածնութիւնն մը բար-  
դութիւն (էջ 8). «Բանզի Աստուծոյ բարե-  
րարին այսպէս բարձրէրնեւըր զիւրոց սիրել-  
հաց». մինչ դեռ սովորական զարմած էր  
բարձրութիւնները բայի փերածել.  
բարձրով բարդութիւնները բայի փերածել.  
«Բարձրէրնեւ» (Ազաթ. 211), բարձրէրնեւ (644),

բարձրէրնեւ (Յախազամ. ձառ մի), և նորայր  
կ'ուզէ ուղղել բարձրէրնեւըր բարձրէրնեւըր —  
եղինիկան բայց ո՛չ — Կորիւննեան ձեմին (տե՛ս  
եղնիկ Դ. Դ. Զի այլոցն բարի խորհէր.  
նմա չար ընդէ՞ր խորհնեցաւ, և եղնիկի ու  
Կորիւնի լեզուներուն մէջ անջրպետը քա-  
ջայացաւ է: Զի հասկնար նաև Կորիւնի «մի-  
այնապոր հողացայքն որ սակայն շատ պարզ  
է միայնակ ես ինձի զործ ընկելով հոգ ը-  
րիու. նման բարդութիւն մը ունի Ման-  
դակունի, «Պատմոն միայնակելիք»: Պարձեալ  
Կորիւնի սա պարբերութիւնն մէջ (էջ 43)  
«Մանաւանդ զի և զմտաւ ածէր ըստ ու-  
շանաւան հասակին» զօր վախճանին», չատ  
սովորական ուերանաւանը կ'ուզէ ուղղել ան-  
սովոր ներանաւանի, որու համար հարկ է  
ոչ միայն սկզբնական բազամայնը փոխել,  
այլի յաջորդ ձայնաւորը էն փոխել է ի.  
հետեւելով բոլորովին անվատահելի Փոքր—  
Կորիւնի կամ Սուտ—Կորիւնի որ փոխա-  
նակ «բատ ուերանաւան հասակին» ունի նե-  
րանաւան, մինչդեռ համեմատելով  
Յախազամ. ձառ մի «Յահ և երկիւղ Տեառն  
կրթիլ և մթողուի մտաց զօր վախճանին»,  
և Եփիս. Դ. 13-14 «Մինչև հասցուք ա-  
մենքեան ի մի միաբանութիւն հաւատոց  
և գիտութեանն Արցոյն Աստուծոյ, յայր  
կատարեալ է առ հաստի կատարմանն Քը-  
ըլութեալ», կ'ըմբռնենք թէ ի՞նչ ըսկել կ'ուզէ  
Կորիւն. — «Քրիստոսի (տէրունական) հա-  
սակին կատարելութեան հասած ըլլարով  
չժողովը ի մտաց (զմտաւ ածէր) զօր վախ-  
ճանին», ինչպէս կը պատուիրէ Յախազամ.  
և ոչ թէ «ծեր ըլլալուն, մահուան օրին  
վրայ կը մտածէր» ամենազուհիկ տափա-  
կութիւնը: Իսկ Ազաթանգեղոսի մէջ բա-  
նաքազը՝ զուզակչելու հատուածին մէջ ըն-  
դորինակելով Կորիւնի պարբերութեան առ-  
ջի մասը, իրը կուզայ «ըստ տէրունական  
հասակին» քիչ մը զժուարիմաց բացատը-  
րութեան, խրթնութենէն խուսափելով,  
բոլորովին զուրս կը ձգէ այս մասը հատ-  
ուածին, որ կը սկսի «Զցայդ և զցերեկ պա-  
հօք և աղօթիւք ևն.» (էջ 655): Զարմա-  
նալի է նաև որ նորայր ճանչնալով իր  
Կորիւնը, կը սպասէ անկէ քերականական  
ճշգութիւն և այն տեղն ուր կը պակսի տա-  
խանգարեալ կը համարի և ուղղել կ'ուզէ.  
զօր օրինակ Կորիւնի պարբերութիւնը (էջ  
45). «Զոր ամենայն ուրուք ինքնատես եղ-

հալ, և ո՞չ առ յընկերէ պատմեալ», Նորայր ուղղելի կը զատէ, և կը փոխէ «Եւ ո՞չ առն լնկերի պատմեալ», կրաւորական Շառաւորմանը ներգործականի փոխելով, որ ապահովագէս չէր կորիւնի զրածը: Բնագիրը ուղղել է, «առ յընկերէ» կորիւնանէ: զիտելու է նաև որ Սուս—կորիւն (որ թէպէտ կը փոփոխէ, և յաճախ կը թիւրէ կորիւնի զրածը երբէք նշամար կուտայ կորիւնի բնազրին) պահած ունի իր մէջ բացառականը «զոր և ամենայն ուստեք (Ճըսած) ինքնատես լեալ և ո՞չ յընկերէն պատմեալ»: Գէտք չէ ուրեմն մերժել կորիւնի զրածը «առ յընկերէ պատմեալ» լոկ քերականական թոյլ կազմուածքին համար, որով պարբերութեան առաջին մասին մէջ բայց զործիւական է սեռական հոլով տէրարայի, իսկ երկրորդ մասին մէջ յանկարծ կրաւորական բայց կը ներկայանայ բացառական հոլով տէր բայց, և հարկ կ'ըլլայ ենթադրել լսելեայն տրական հոլով խընդիր մը, որպէս թէ բառուած ըլլար «և ո՞չ առ յընկերէ պատմեալ ինքեան կամ ումենք»: Ոչ միայն հօս, այլ ուրիշ տեղ ալ կը թերանայ Նորայրի ճանաչողութիւնը՝ կորիւնի սեղնական ոճին և բացառութեանց նկատմամբ: Կորիւն (էջ 18) ունի «ընդ դէմ լինէր (Մաշթոց) սուրբ եղիսակոպոսացն որոց առաջնոյն Բարիւաս անուն, և երկրորդին Ակակիոս: Կը մերժէ Շու Դէմ լինէր (գէմը կ'ելլէր) իրը զրիւակ, և կ'ուղղէ «Անդ դէմ լինէր» առանց անդրադանալու թէ հարազատ կորիւնան բացառութիւն է «ընդ դէմ լինէր» (գէմը կ'ելլէր նշանակութեամբ): Օրովհնան նոյն մատենիկին մէջ ունի (էջ 31) «Ծնդ առաջ լինէր նմա իշխանն Քարգմանից», և (էջ 25) «յանդիման լինէր թագաւորին»: Թէպէտ ուրիշ մը պիտի զրէր Շու Դէմ լւանէր, Շու Դէմ հնայ: Ծնդ դէմ (գէմը, յանդիմանը) շատ զործածական է: Մէս եղիշէ Յաղագս Միանձանց, «կամ ընդ դէմ միմիանց զաշսի փայր արկեալ», և Ասկէր. Մեկն. Մատթէի Գիրք Բ. էջ 450 «Աչ գաղփաղակի ընդ դէմ չողաւ ողջացուցանել»:

Ասկէ զատ, կորիւնի կորեսր հատուածներ նորայր «մթին», «խանդարեալ» զնոած է, լնչպէս նախարանին վերջի պարբերութիւնը որ կը սկսի, «Եւ արդ առահալ յերկոցունց համարձակութիւն», և էջ

47, «Եսկ բարեացապարտին Վահանայ», ուրոնց երկուքն ալ ոչինչ ունին խանդարեալ, և չնն բնու անիմանալի, թէպէտ ունին կորիւնան մաքի ոլորքը և մանուածոյ ոճը: Բայց Նորայր յուսակտուը կը յայտարարէ թէ կորիւնի խթթնարանութիւնները թող թէ օտար լեզուի թարդմանել նոյն իսկ աշխարհաբար հայերէնի դարձնել անկարելի է: մինչդեռ մեր տրպագրութիւնը կորիւնի բնազրին ամէն կարծեցնալ «անիմանալի» խթթնութիւնը կը լուսարանէ առանց բոնազրօսելու կամ ծամածուելու կամ փոփոխելու զայն:

Իսկ կորիւնի ուրիշ մէկ ամենակարևոր պարբերութիւնը, զոր գարձեալ «առանց իրիք երկրայութեան խանդարեալ» կը վճռէ Նորայր, ու զլոսովին փոփոխել կը ձեռնարկէ, հարկ է յատուկ ուշադրութեան տարրեալ ընել, որովհետեւ նոյն ինքն կորիւնի ցամակալի առն անձին հետ վերաբերութիւնը ունի:

Կորիւն պատմելէ ետք թէ ի՞նչպէս Մաշթոց Վրաց ալ «զիրս նշանագրոց» այրուենք յօրինեց, զնաց իւր լաւազոյն աշխարհաներէն մէկ քանիին հետ, տիսաւ Վրաց թագաւորը և երկրին եպիսկոպոսը Մովսէս, խրատեց, յորդորեց, և խնդրեց թագաւորէն հրաման մանուեկները ժողովելու որպէսզի ուսուցանէ, և իր քարոզութեան բովէն անցընելով իրենց հայրերուն հեթանոսական սովորութիւնները մոցընել առւաւ, կ'աւելցնէ: «Եւ արդ զնոսա (Վրացիները) որ յայնչափ ի մասնաւոր և ի բաժանեալ լեզուացն ժողովեցան միով աստուածաբարբառ պատգամօքն մի ազգ կապեալ փառաբանիչք միոյ Աստուածոյ յօրիներ, շուշ և ի անուշտանէ եղեալ (հոււն նորին ուղղելի եկեւ եշեւի և ելեւի աշխատութեան կը հանդիպինք նուա Ասհակի թուղթին մէջ առ Պրոկտ «Եւ մէծամիծ, բազում և այն չափ Զերում թղթոցոց արբանակից եկեւ, ըստ մերում տկարութեանս սպացաք», ուր եշեւ պէտք է ուղելի) ի կարգ եպիսկոպոսութեան վիճակ որոց առաջինն Աստուել անուն, այր սուրբ և բարեպաշտօն եպիսկոպոս կացեալ տանն արքունականի: Իսկ իրըն ընդ ամենայն տեղիս Վրաց կարգեալ զգործ աստուածապատութեանն, զառնայր յերկիրն Հայոց, ևն...»: Այս հատուածին մէջ «Յորոց և

իմ անարժանիս ելեալ ի կարգ ևպիսկոպուսութեան վիճակ» պարբերութեան իմաստը շատ պարզ է, և հայրենն ալ հարազատ կորիւնեան։ Բայց թէպէտ ասոր համեմատ, կորիւնի ծագմամբ վրացի լինելը և վրաց մէկ տեղին վրայ ևպիսկոպոսութեան պատիւ ստացած ըԱՄԱՐ վաղուց ընդունուած էր, Նորայրէ սկիզբ տուաւ մերժել կորիւնի իր անձին վրայ տուած այս տեղեկութիւնը, և այս հերքումին հարկաւոր ոյժ տալու համար կորիւնի վերօքքեալ պարբերութիւնն ալ Նորայրի վճական խօսքով «առանց իրիք երկրայրութեան խանգարեալ» յայտարարուեցաւ։ Շատեր հետեւեցան Նորայրի, և այլեւայլ ուզգուածներ տուաջորկեցին, որոնց ամենէն կարեօրը՝ Նորայրինը պէտք է քննութեան առնենք։ Նորայր կուզէ ուզգել սապէս։ «Յորոց և զտան

արժանիք ելանել ի կարգ ևպիսկոպոսութեան վիճակի, որոց առաջինն Սամուէլ անուն, և այլն»։

Արդ յուրց կը ի յաջորդող բայլ նուազ յաճախ կը տեսնուի քան անձնական զերանուն։ Տեսնելք նոյն ինքն կորիւնէ. (էջ 8) «Էշանկերակցաց մերոյն վարդապետութեան, ուստի և իմ»= յորոց և իմ։ Նոյնպէս Ղազար Փարագեցի (Ա. Ժ) «Ուստի և մեր բազում անզամ կարգալով»։

Եւ զրէթէ միշտ յորց և կամ զորց և էն, և աքը սեռական հոլով է զոյականը՝ անցեալ գերբայրով. (էջ 9) «Զորոց և մարգարէին իսկ զովեալ» . (էջ 10) «Զորոյ և յայտարաբեալ աստուածեղէն օրինացն» . (27) «Յորոյ և զտեալ (նորա) չնորհու»։

Մանչեսր

ԳԱՐԻՆԻԿ ՖԲՆՏԸԳԼԵԱՆ

## ԱՐԴԵՆԻԻ ՔԱՐՁՐԱՀԱՅԵԱՑ ՄԵՆԱՌԱՆ

Հոն, ուր ծովիը կ'սկսի, հոն կը ծաղկի դեռ նշենին,  
Եւ ամիսնակ՝ որբառնեկի խօտ բազուկներ կ'երկարին.  
Սկզեր կ'ամին տատակին հետ, միրնոյ խոփին ամիսափառ,  
Կորդ կը մեռն աշխան հերկեր, ու խոպան և արօնայն։

Բնուրիւնն հոն միայնակ է, կ'ամի ազատ անպտուդ,  
Ա՛չ արօրի, ո՛չ յօնցի քարմ հետքեր կամ կենսարուխ.  
Կարկան, կածան, առու, ակու աննենին աննեն են եղեր.  
Անկէ, կարծէս, յահէ մարդու սուներն անզամ չէ անցեր։

Եւ ասդանին մենաւանին շանչին վրայ չին շարժեր  
Օգոստոսի գալջ աւօժին ուխտառի խիս շարժեր.  
Քարքակներու շուրշը չկամ մանզընդ խումբեր պարտասուն.  
Շատոնց և որ զոցես շրբունի հասօն չէ առեր շարերուն։  
Վերէ աւեր և մենաւանմը, դատարկ բուրփան և անբոյր,  
Մատուն և մուր, կամքեղմ անրոյ, անօրէւան Լոյսի Մօր,  
Խոր' լուրիւն. Զարքիի ձաշն արշալոյսին ա'լ յի բուիր,  
Դեռ կը նիշնին, այնէնդ ապրած մեր հին փառքերն անյարի։

Բայց հաւատիս մեջ կը ժաման Աստուծոյ Մօր ժինց սուներն

Որ կը մենակը պանչպանէ անկորուս սուրբ Եշաւաներն։

Հոգիս Անոր կը մենեւի, մեսին վրայ կ'ընթեռնու

Մեծ զարումի պատզամն անման հաւատաւոր զոներն։

Գահիրէ

ԱՐԱՄԱՆԻ

